

տառերով օրինակելով<sup>1)</sup>) բայց գոնէ հատուած-ներ, կոստմիներ, խրատագրեր, յաճախ խորագրեր եւն, տպագրութեան միւս մասերէն զատելու համար:

Եշլ առ ճշլեւն ով լուս եւ նախանցացը շնորհադրութեան նորա եւ լըր ի հասունագոյն եւու առ զնու: — է, է, ժ, ժ, է, չ, չ, չ, չ, չ, չ:

Այս ալ ձեռագրաց մէջ բաւական եղանակաւորմամբ կը գտնուի. պյանքս որ երբեմ աւելի “ՀԱՅՔԵ”, կամ “ՇԵՂՋԱԳԻՐ, է: Վերջինս տպագրութեան չէ անցած, բայց աւելի ջարգանակած եւ պէսէս փոփոխութեամբ կը գործածուի այսօն ալ ամէն հայէ իրեւ յեռակէն կամ սովորական գիր՝ անսիպ ամէն բանի համար: Գեղիցիկ դիր գրելու պյանքայլ դութիւնք ալ կան աւելի կամ նուզազ ճաշակաւոր՝ առօրեայ գրի պյանքայլ օրինակներով:<sup>2)</sup>

Գաղափար տունիք կարծենք մեր նախնեաց եւ նաեւ արդի գործածուած տառածեւերու, զորմնը իրարու համեմատելով՝ իրաքանչիքին յատկանիշը դիւրաւ կ'որոշուի: Ինչպէս նախնեաց ձեռքէն ելած գրչագրիք բազմաթիւ փոփոխական տեսակներ ալ կը ներկայացընեն ամէն մէկ տառածեւի, նշնչափ եւ շատ աւելի տեսակներ յառաջ եկած են տպագրութեան համար, որով հայերէն տպարակ իրաւամբ կրնան պարծիւլ արեւելեան բոլոր միւս գրականութեանց հանգեց տառերու բազմազան պէսպուտընեամին ու նոխութեամբ:<sup>3)</sup> Այս ամէնը հու յիշել մեր նպատակէն գուրու է:

(Հուշանութիւն:)

Հ. 6. 8.

Հ ձմ. Հ. Աղեղանդր Ա. Պաթենտ, “Աղեղանդրի ի լոր հաստատեն, եւն: Վեճենա 1837. — “Աղեղանդրի առ ամեն նախադիր անապահութեան կ. Պարագայու, եւն, Կ.Պոյիս: 1853. — Մ. Մ. Միհնարանց, “Աղեղանդր և կանոնաւոր գրութեան պատմութեան եւ անսամբլն, սոսեարարուու եւն, պետքըրուք 1872. (գրաւելութեամբ գեր Առունի Ա. Այսունեան): — Հ. Գևորգ Ա. Միհնար, “Արականագրութեան, Վ. Անեսիկ 1834. — Ա. Գայցիան, “Գեղագրութեան հայկական”, Փորեւ 1855. — Յ. Գայցիկան, “Գեղագրութեան սոսեան հայկական”, Կ.Պոյիս 1865, և ուրիշ նորագոյններ:

Ի Ցիս “Արմենուցան հայերէն աստից հատելոց ի Միթաքեան տպարակի, Վ. Անեսի 1894, Տ. էջ 8, աւել քան 70 ատեսի, սովորական գիրացիք:

Ճ

## ՍԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ.

### ՓՈՒԽՈՒԾ ԲԻՒԶԱԾՆԴՅՈՒՅՑԻ

(Հայուսականութեամբ:)

Պատահանք Ս. Ներսիսին: Պարագաներն աչքի առջեւ սահնակով՝ պէտք է որ 350 ին կոմ ՅՈՒ ին կաթողիկոս ընտրուած ըլլայ: Այս ժամանակ կեարայի եպիսկոպոսն էր Իրանիս, որուն յաջորդեց<sup>1)</sup> Եւսեբիոս 362 ին: Ս. Ներսիսին պատահանքութեամբ առ Վաղէս՝ պյանքն առ Կոստանդիոս, երթան ամենէն կանուն 383 ին կրնայ գրութիւն, որով Հետաւոր իրեն ընծայուած Բարեկարութիւննենէն ի գույք հանելու համար բաւական ժամանակ պէտք էր<sup>2)</sup>: Մեծ գժուարութիւն կը յարուցանէ Ս. Ներսիսին պատուած: Ազահով պատման չէ սյս տրոգանց պամանուած: Իր թէ Ներսիսին պատման եղած էր կայսեր մահմար որդուն մահուած, — որովհետեւ՝ որչափ դիմանք՝ Կառանդիոս որդի եւ գահաժառանգ շուներ (Դ. 5, Էջ. 62 ևն.): Այլ միայն յենամեծ գուստը մի կայսեր պատմութիւնը զարմանափ կերպով կը նմանի Ս. Բարսիկ Կեսարաց լուսուց մէկ գէպքին Փաւառասի պատմածին համաձայն՝ հոյ պատուիրակիերան կայսեր աքըւնիշն հասած ժամանակու կայսեր միան որդին ծանր հիւման էր: Կայսրը Ս. Ներսիսին կը ինդրէ որ աղուն համար աղօթէ, բայց Ներսիսը յանձն չ'անձնու աղօթէ, քանի որ կայսրն արիստուան կը մնար, եւ 15 օր պայմանագումած կը գնէ բակում, որ եթէ նյոն միջոցին մէջ կը լուսոր չգտանայ, աղուն պիտի մեռն: Ցանունինին օրը անցնելն եւոքը տղնն կը մռնի եւ կայսրը զԱ. Ներսիս նախ մեռցնել կ'ուտք, բայց վերջը զնիքն պարտիւն կը զիշանի:

Արդ դիմենք որ՝ երբ Վաղէս 372 ին Կեսարիս էր, Արմանամելըց վերանակ յանդրեցան իրեւ հու բերելու, որ Վաղէս որչէց Ս. Բարսիկ պարուել: Վաղէս մարայ ելլեւ վկոյ էր, երբ իր միակ որդուն՝ Գայուսայ՝ յանձնարածան հիւման թիւնիւթիւն զնիքն արեւելու: Տղան գեր մկուսուած էր: Ս. Բարսիկ՝ ընդունելով կայսեր կողմանէ խստում աղուն կաթողիկուայ մկուսել ասլու, յանձն կ'անուն տղան վկոյ աղօթէ եւ, որով հիւմանութիւնը կը պարապատ: Ասկայն Արմանամենը կը յանցուի թիւնիւթիւն վկոյ Վաղէսին միարը գարձեալ փոխէլ, որով արիստուան եպիսկոպոս մը զտղան կը մկատէ: Ասոյ մկայ աղուն հիւմանութիւնը կը ծանրանայ եւ նյոն դիմերը կը մռնի: Կարձեալ կ'որչէ Վաղէս զԱ. Բարսիկ արտուրու, ասկան Կարձեալ անունու հարաց կ'անոր աղօթուածն մնուին գործագրութիւնը կը խափանէ: Աւասի յանդրեցնելով չէ ըստ թէ

Հ ձմ. այս հիւման վերաբերեալ յօդուանենք Բ. Dictionnaire of Christian Biography.

1. Ա. Խորենաց լուսուրի որդի Ներսիսին մէկ համարուած թիւն պատուիրակիւթեամբ առ Վաղէս (Կոտոսինիս), երկու եղած է. Այլ մաս Վաղէսինահաս Ս. (Դ. 5, Էջ. 62):

2. Հ ձմ. Dictionnaire of Christian Biography I 289b.



κριτικής ισαπόφειος την παραπάνω θέσην (Historia tripartita VII, 4) αμφίβολης φύσης ήταν οι μεταβολές στην θρησκεία μεταξύ των δύο θρησκευμάτων. Οι Αριστοτελεῖς ήταν οι πρώτοι που ανέδειξαν την αρχή της ίδιας της θρησκείας, την οποία ονόμασαν λοσακίους. Παρόλον οι αριστοτελεῖς ήταν και θρησκευόμενοι σύμφωνα με την θρησκεία των Αριστοτελείων. Η θρησκεία των Αριστοτελείων ήταν η θρησκεία της Αριστοτελείας, η οποία έγινε γνωστή ως θρησκεία της Αριστοτελείας.

Նմանապէս Ս. Գրիգորի թռուան Յուլիան  
հետ ամենին ին գործ չընէ յաջակէս, զոր Ա. Բար-  
թով 372ին արեւմտեան եպիփանսուաց զրած  
թշնդաւ մէջ արևելքին եպիփանսուաց կարուին  
մէջ կը մէջէ, որոնց անուամբը զրած էր նոյն  
թաղթուած Խոյց թերեւա կարստան այս անձը Ս.  
Ներսոսիք յաջարուող Յուլիան (Փաւստոս Ա. Տ. Կ. Հ. Ե.)  
ըլլալ. Սակայն այս պարագային մէջ արգէն Ներսոս  
սպանուած ըլլալու էր, եւ Նմանապէս անձից հա-  
մարկու էր այս անցելիքներին թէ Ս. Ներսոսիք  
սպանուածն է առ կապարից հետ ամէն յարաբե-  
րութիւն կարութիւն խորուցան:

ԵՐԵՎԱՆԻ

1 Λαζαρεργήρ "Ισαακίκος? Βιωτώντας ήδη την περιόδο

\* *See* *Dict. of Christian Biography*, *etc.* Isaeocis.  
\* *Այս աւելիքը յօդուածին վերջ 243—44 է չեղը*  
*կը բայէ, մնց պատաժ համարեցնա՞մ այս տեղ գնիւէ: —*  
*Համարականին կը գրութ մասին թարգմանութիւնը*  
*ու մաս ունի համարական:*

արագոստին անտեմը չի յիշուիր. նոյնպէս է նաև  
Փառէնի (Պ. ԺՂ.) և Յանկան (Պ. ԺԲ.) ձեռնա-  
դրասթիւնը, թէ եւ հայ աղջիկոր հօն ամբողջա-  
պէս, իու հօն առ նուազն մասսմէ յառաջ կը  
առանէն:

Նախեն Victor Ernst Բարտիկ եպիսկոպոսի թիւնը 368 տարով գտանձնեն միջեւ 377 Յանուար մէկ կը դնէ (Basilus des Grossen Verkehrs mit den Occidentalen: Brieger's Zeitschrift für Kirchengeschichte. Bd. XVI, 1896, № 658).

Գելըքր էջ 118 (թ. 2) շատ լւա կը ցուցինք որ Փաւասասի Դ. իս պատմածին մէջ՝ Դիկով զետիանին ժամանակ Պարսիք գէմ միշտած պատերազմին յշխանակները են Ասկա ու թիման հուալը հետո ի մի ճառչուած են Ներքոհ (293 – 302) եւ Շապոհ (309 – 79), ինչպէս վեր Ապէսիս եւ Կոստանդիասիք ի մի ճառչուած ըլլալը տեսանից՝ Այս ճառչուած կիսան կիսան պատմած Ըլլալ Շապոհ հի Ներքոհ որդին՝ Եթէ թը ու ունինք որ Տիգրանիք ի գերի բանուեկին Սարգ իւր Հօրմն Հայոց կիսան կուսական (Վաղութ ու մասնաւ շնու ափտղասով) կարգուած ըլլալ միշտ

ոյնպէս, ինչպէս յետոյ կարգուեցաւ Յազիկը թագիկը Առաջնու Ըստու Տրդին: Գելքիկի հանձն այն գուարութիւնն թէ Ըստու Ք. որ 810 մի ձանձ էր, Տիրանի մահուսն ժամանակ գեռ շափահաս որդի չէր կիսոր ունենալ, մենք համար ալ նշանակութիւն բանի որ յաջդայսոնիք Տիրանի ժամանակը՝ միշտ չիմայ եղածէն շատ աւելի գոհացոցիւ կիրագիր, որոշէ:

Փաւաստոփ Բիշ-Ղանդացիք առեցնուած ական անուան գալուվ (Գելքիր էջ 115 և) մասնաւոր թէ արդեւք հոս ալ եւնենայ շխմիւթիւնն չէ կիսոր տեղ ունեցած բայս, ինչպէս Եւաքրիոն (Chron. Armen. 1 35, 21 Schoene:) „et exercitum persecutus in Byzantinorum urbem injecit“, որ Գուտաշիք Պրկոպիոսի (de aedif. p. 4—5 p. 254—56) վրոյ յենալ Յիշանտն կ'ուղղէ, կամ որիշ խօսքերով չէ կիսոր Փաւաստոփ Հայոց Յիշան (Աժան) քաղաքն ըլլալ:

Աւրիշ կետերու պիսի գանձամ Ադդէիք զրոյցին ծագման ու պատմաթեան վայ գրեիք մէկ յօդուածին մէջ:



## Լ Ե Գ Ո Ւ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն

Հ Ա Խ Ո Ւ Ճ Ա Ռ Ո Ւ Թ Բ Թ Ո Խ Ո Ւ Լ Ո Ւ Խ Ո Ւ Բ Ա Ց Հ Ա Խ Ո Ւ  
Գ Ո Ւ Ը Ո Ւ Կ Ո Ւ Ն Բ Ե Ր Ե Ր Ի Ւ Ն

“Կ'արծէ որ ամէն հայ բանակը ուշադրութիւն դարձնէ գաւառական բարբառներու վայ, որովհետեւ կարելի է կու դայ որ մը այն ժամանակին որ ասոնց պէտքը զգ ալի ըլլայ եւ մը Հայկական գրականութեանն ու Հայ երգունի զարդացման նպաստու:”, Զերպատուական “Հանգ գետ Ամսօրեային” այս քանի մը տողեն, ինչպէս նաեւ այն հանգամանքն որ՝ թերթիս մեծարդոյ ընթերցողներէն ոմակը անշուշտ ասիթ ունին Թրանսիլվանից Հայոց վրայ Խոսող երկարիութիւններ՝ ընթերուուուլ եւ ասոնց մէջ տեղ աեղ Թրանսիլվանից ազգացնոց յատուկ գաւառական շեղունի քանի մը բեկորներուն հանդիպիլ, զի՞ւ այս արդէն գրեթէ մոռացութեան անշնդին մէջ ընկղզմած գաւառաբարբառն նշխարքները հաւաքել ու հայ բանասիրութեամբ զբաղու-

1 Հանէն Ամօրեայ, 1895 էջ 183:

2 Հայուն ու նէկնամակ պրուենիք թու զթ, վասն պիտույքնեան հայ ուղց Թրանսիլվանիք երկրին: 1788: — Հայուն եւ նմանակ պրուենիք թու զթ, շարացած է Հայունազնու Թրանսիլվանիք: 1834: — Ենեղեցական երգարան, ի պէտո Հայոց Թրանսիլվանից, 1889: — Հայոց Ենեղեցական պուրակ Թրանսիլվանից, 1680—1779: ի Հ. Գրիգոր Ա. Գովկինին: 1893: — Թրանսիլվանից Հայոց Մեռապատիս կամ Նկարագրի Կերլոյ Հայունազնու, ի դրէ եւ ի պատմես, ի Հ. Գրիգոր Ա. Գովկինին, 1896: Ամէն ալ Ահենան պատմես:

Ներուն ծախօթացընել գրդեցին: Բախտաւոր կը համարիմ ինք զննու պայօք, որ ըստ բազմա դիմի խուզարկութիւններս արդիկնքի առաջնորդելով՝ Ներկայիւս մեր այս գաւառականին բառերէն հնաւեւալներուն մէջ այլուրբենական կարգա Պունջը մը կրնամ մեծարդոյ բանասէր լնել ընթերցողներուն հազորդել:

Դիմուելի է որ այս բառերուն մեծագոյն մասը թուզը-թամաք, վալաբական, լատինական, հունգարական եւ այլ ծագումն ունին. ես այս յօդուածին մէջ գաւառական բառերուն գրաւոր հայերէն լեզուն մէջ համապատասխանող իմաստը գնելէն զամ՝ ուրիշ լեզու առաջներուն զիմաց նյոյ լեզուի ձեւերն ալ կը դնեմ:

## Ա.

|                             |  |
|-----------------------------|--|
| Արեդիդ                      | (Հայ. appetitus) ախորժակ:              |
| Արէնվադ անել                | (Հայ. appellare) բողոքել:              |
| Արէն թէ                     | իրաւութէ:                              |
| Աղպար                       | (պարութուուք. բակ, գաւիթ-ապար)         |
| Աղպարել                     | (թուզը-պապը վշտացընել:                 |
| Աղպարվել                    | մագ.) նեղանալ, սրդուն:                 |
| Աթա                         | զիւ:                                   |
| Աթա (թաթ. աթա, հունգ. atya) | հոյր:                                  |
| Ալէս                        | արդ. միայն:                            |
| Ալիզէլ                      | այլ եւո, գարուն ձեւալ, նորէն:          |
| Ալոյ, աղալոյ                | (թուզը.) տեր:                          |
| Ալոյր                       | եղանայք:                               |
| Ալէկն հայիւլ                | զգուանալ:                              |
| Ալինիկի                     | աղանձի:                                |
| Ալոաց                       | մեծ պահճու:                            |
| Ամաբ                        | (թուզը.) արդեօք:                       |
| Ամէնը                       | ասկայն:                                |
| Ամինովը                     | ամէնով, ամէն:                          |
| Ամլիկ                       | այլ եւ զարձեալ:                        |
| Անին թուրքանիր              | այնազի:                                |
| Անգունիւ (անառ գան)         | ուշանալ:                               |
| Անդընցնել                   | ուշացընել:                             |
| Անթիսակ                     | անթի տակ:                              |
| Անժումը                     | ան ասեն, ան ժամանակ:                   |
| Անիկ                        | անլի, անաղի:                           |
| Անիսարէն                    | (թուզը. գտար) այնշափ:                  |
| Անիսարմթոււ                 | (թուզ. գըսմէթ.) գժարախոտութիւն:        |
| Անկաջ                       | ականջ:                                 |
| Անկարիսյ                    | արսոյ որոշեալ ժամանակի մէջ վճարուները: |
| Անտարտ                      | (թուզ. տէրտ.) անհոգ:                   |
| Անտէնը                      | անդիի աշխարհէք, տապալել:               |